

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առևտելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3537

ԳՐ. Յ. ՄԱՄՈՒՐ ՖԱԹԻՄԻ

ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

ԳԱՂՈՒԹԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ



1934

Տպարան «ՍՈՀԱԿԱԿ - ՄԵԽՐՈՊ»

Գահիրէ

9(47.925)

Մ-22

9(47.925)

U-22

### ԳՐ. 3. ՄԱՄՈՒՐ ՖԱՌԻՄԻ

31 AUG 2007

2011-09


ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ

10

## ԳԱՂՈՒԹԱՅԱՅՑՈՒԹԻՒՆԸ



383F



Տպարան «ՍԱՀՈՒԿ - ՄԻԱՐՈՊ»

24.06.2013

12.083

Many thanks!

My friend

Hurstown

{habituys}



10005-21

Կիլիկիո Կաթողիկոսութիւնը  
եւ ԳԱՂՈՒԹԱՅԱՅՈՒԹԻՒՆԸ

#### ԳԱՂՈՒԹԱՀԱՅԵՐՈՒ ՆԵՐԿԱՆ ԵՒ ԱՊԱԳԱՆ

Մինչեւ Մեծ Պատերազմին սկիզբը՝ այսինքն 1914՝ գողութահայութիւնը ընդհանուր հայութեան մէկ փոքը մասը կը կազմէր, ինչպէս ամենուն ծանօթ է, և ընդհանրապէս կը կառավարուէր Պոլսոյ Պատրիարքութեան կողմէ։ Հայութեան մեծագոյն մասը հայկական հողամասերու վրայ կը բնակէր այդ տաեն և հայ քաղաքականութիւնն էր Անկախ կամ Խնդրավար Հոյտատանի մը գոյացման ձգումը, ուր պիտի կրնոյին հաւաքութիւ բոլոր Հայերը։ Գողութահայերու փոքը հասոււածն ալ, մեծ մասով գողթականներէ բալկացած, իրնց հայրենի օճախները օր տառջ վերադաշնելու փափաքը ունենալով, կը հետեւէր և ոյժ կուտար հայ կեղրունական քաղաքականութեան և խելալին իրագործումին զոր Պոլսոյ Երեսփոխանական ֆողովը կը վարէր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան հետ փոխն ի փոխ, մէկուն ձգմուած տաեն միւսը ստանձնելով գործունէութեան գեկրու

Բայց Մեծ Պատերազմը վերիվայր շրջեց ուժէն ծը-  
րսպիր և ուղղութիւն ու պատռհեցան այնպիսի եղե-  
լութիւններ որոնք ոչ մէկ երեւակայութեան մէջ կա-  
յին:

Թրքահայաստանը, որ Անկախ կամ ինքնավար Հայաստանի մը կէտ նպատակին էր, հայերէ պարագուեցու

և ողջ մեսցովները գողթեցին Հայուկան Ռուսիան  
ոչնչանալով շատ փաքիկ Հայուստան մը սահզծուե-  
ցաւ Ռուսահայկական հազարմանի վրայ, հան ողջ մես-  
ցովներով, և այժմ առ եղբակացութեան եկած ենք որ  
Հայութեան գրեթէ կէաը Հայուստանի մէջ կը բնուկի  
և կէմ առ օտար երկիրներու մէջ:

Անկախ Հայուստանի մը գոյութեան մասին եղած  
դասի յաւախարքութիւններէն յետոյ, առեղծուած նոր  
կացութեան հանդէպ Հայ Եկեղեցին և Հայ Կուսակցու-  
թիւնները նոր պահանջներու համապատասխան՝ ընդ-  
գրերկեցին նոր գործունէութեան աւզի, որ եթէ անկախ  
կամ ինքնավար Հայուստանի մասին իրարմէ առորմեր և  
հակասական, գողութանայութեան մասին գրեթէ նոյնն  
է՝ «Ձանալ ամէն գնալ գաղութանայութիւնը հայ պա-  
հել»:

Տարակայ չի կոյ որ ըլլոյ Հայ Եկեղեցին, ըլլոյ  
Հայ Կուսակցութիւնները շատ գնահասելի գործեր ահ-  
ան այն իմաստով և ամէն ոք յարգանք և հիմացում  
միայն կրնայ ունենալ անոնց կազմէ շատ նեղ պարու-  
գաներու մէջ թափաւած անձնուէր ու հերոսական ճի-  
գերուն հանդէպ, ասկայն չեզոք աչքով դիմելով ընդ-  
գրեկուած նոր քաղաքականութեան վրայ, միթէ կրո-  
նոյ ըսուել ոք արտած պարագաներու առկ ամէն  
ջանք եղած է՝ գաղթահայութիւնը Հայ պահելու համար  
Այս նարաստկոյ ոյժ արտած է և կը արտուի գո-  
ղութներու մէջ որքոն կարելի է շատ հայ Եկեղեցի-  
ներ, հայ զարացներ բանալ և հայ մամալը Յարուծել  
ամէն կողմ որպէսզի գաղութի հայերը, իրենց մասկած  
երկիրն աեզացիները ըլլոյէ աւելի հայ մեան, չօտա-  
րանան և օրատի ու մաքավ իրեւ հայ, կազմ ու պատ-  
րաստ գանուին օր մը Հայուստան՝ իրենց երկիրը փա-  
խադրուելու երբ Անկախ Հայուստան մը կողմուի  
ինչպէս կը աեսնուի գաղութանայ հայկական նոր քու-

դաքականութիւնը նախկինէն զեւ բաւական հետքեր կը  
կը իր մէջ, անկէ չէ կրցած թօթափափէլ հիմնավէս և  
գողութիւնաց շահերու համաձայն բարութիւն նար քաղա-  
քականութիւն մը կողմել: Ան հիմնաւած է աւելի՝ ըզ-  
գոցումներու վրայ:

Նախ որ, բաւարար յոյս կա՞յ միթէ հայկական հո-  
գոմասերու մօտարուա աղասագորութեան որպէսզի գո-  
ղութանայութիւնը արտագայ Հայուստանի քաղաքացիներ  
նկատենք հիմուկուց և ըստ այնմ վարենք անոր քաղա-  
քականութիւնը:

Ոչ ոք կրնայ միանել որ բանի մը գարմանը գըտ-  
նելու համար, պէտք է նախ անոր ճիշտ կացութիւնը  
գիտնալ և ապա քաջութիւնը ունենալ ընդունելու այդ  
կոցութեան ծէմարտառութիւնը:

Մէծ Պատերազմէն առաջ Եւրոպական Տէրութեանց  
քաղաքականութիւնը կը ձգտէր Թուրքիայ անգամանա-  
տումին: Մէծ պատերազմով, այդ նպաստիը իրագոր-  
ծուեցաւ և ամէն ոք իր աւճելիքին ախրանալով, Թուր-  
քիան վերածուեցաւ իր բնուկանոն վիճակին Անգամա-  
նատումի կարգը, ինչպէս յայանի է, անցած է այլեւս  
Ծայրագոյն Արեւելք, ուր սկսած է աւզի ունենալ  
Եւրոպական հականեաց շահերու բախումը և այլեւս  
Թուրքիայով զարդով չիկայ: Բայ նախապատերազմ-  
եան կարգադրութիւններուն՝ Թրքանարատանը Ան-  
տական Կայսրութեան բաժինն էր . . . խօսէով, և պատ-  
մութիւնը ցոյց կուտայ թէ ամէն անգամ որ Անուսիան  
ջանացած է իրեն բաժին սեպուով այդ հոգածաներուն  
տէր գաւանալու, իր գէմ գտած է Եւրոպական միւս Տէ-  
րութիւններու միանամոււա ընդգրիմութիւնը: Գործնու-  
կան և արամաբանական ինչ պատճառ կոյ որ, գորերէ ի  
վեր շարունակուած այդ քաղաքականութիւնը մօտաւոր  
կամ հեռաւոր ժամանակի մէջ նոր հանգամանք առնէ  
և փոխուի:

Թրքահայոսաստնը՝ Հնդկաստանի կամ այլ Անդրիաս-  
կան շահերու շրջանակին մէջ կամ ճամբաւն վրայ չ  
գտնուեիր և Անգլիական գործառնէութեան շրջանին մէջ  
չէ գանուած երբէք որ հուանական սեպուի անոր կող-  
մէ գրաւում մը : Իսկ մասանել որ, հիւսիսի Ռուսե-  
րուն դէպի վար յաւաղխազացումին դէմ անկախ Հու-  
յաստանի մը սաեղծուամով, Անգլիական, Ֆրանսական  
կամ Թրքական կառավարութիւնները թումբ մը կանգ-  
նել ուղին իրենց հարուեի հաղամասերաւն համար. ինչ-  
պէս կը խորհէին նախապատերազմեան հայ վարիչները,  
Ճիշաը խանելով պարզուպէս ծիծաղելի կրնայ նկատուիլ,  
զի ի՞նչ կրնայ ընել հայ կամ ուրիշորեւիցէ այզօրինակ  
ոյժ մը, հիւսիսի անոգին կայսրութեան ուժին և զո-  
րութեան սաշեւ եթէ ոչ սրբուիլ ասրուել եկող հեղե-  
ղէն քանի մը օրուան կամ շատ քանի մը շաբա-  
թուան մէջ : Ինքնախաբէութիւն, երազ չէ, անգործ-  
նական, անիբական յայսերով օրորուիլ :

Արով այսօնն հակասակ շահերու և անհպաստ պայ-  
մոններու ասկ գտնուող երկիր մը, Ե՞րբ կրնայ իր ան-  
կախութիւնը գտնել : Անցեալ և ներկայ պատմու-  
թեան ուսումնասիրութիւնը ցոյց կատայ որ, արդ  
րանին իրականացումը տեղի կրնայ ունենալ Ռուսական  
կամ Թրքական Տէրութեանց մէկուն կամ միւսին ոմ-  
բողջական կործանումով միայն և այդ պարագային իսկ  
եթէ միւս չի կործանող աէրութիւնը շատ ուժով  
չըլլոյ : Ե՞րբ կրնայ պատմահել այս բանը : Նկատի առ-  
նելով այդ երկիրներու այժմու կացութիւնը, յայսնի է  
թէ ոչ մօսաւոր և ոչ ուղ քիչ հեռաւոր ապագայի մէջ  
այզօրինակ կարելիսութեան մը հաւանականութիւն չի-  
կայ, որով ընդհանուր հայութեան գրեթէ կէսը եղաղ  
գողութանայերու մհծամանութեան Հայստան վերա-  
հասասասուելու յոյն ուղ վարկարազի է ըլլոյ ներ-  
կայ սերունդին, ըլլոյ դեռ յաջորդ բաւական սե-  
րունդներու համար :

Այսպէս որ գողութանայերը իրը ապագայ Հայստ-  
անի քաղաքացիներ նկատելու և ըստ այնմ դանոնք  
պատրաստելու . կազմելու ծրագիրները և գործելու  
կերպը մէկգի թողւով, զանոնք գողութանայ նկատե-  
լու շատ աւելի գործական և արամարտական է : Այս  
կողմէն դիսելով, հարցյն վրայ, կրնայ ըստել որ գո-  
ղութայութեան հայ մնալու, հատրանալու համար ընդ-  
գրկուած քաղաքականութիւնը ամբողջական է և ար-  
դիւնաւոր:

Օսար երկիրներու մէջ ապյօն հայերուն գործան-  
կան, իրական կեանքը, տեսական կեանքէն, երեւակոյ-  
ուածէն տարրեր ցոյց կուտայ մեզի կողութիւնը :

## ՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԴԵՐԸ

Հայ Վարժարաններ շատ գողութիւներու մէջ կոյին,  
չեղած աւելերն ուղ բացուած են. բայց վարձով տես-  
նուած է որ, օսար լեզուն պէտք եղածին չտփ հայ վար-  
ժարաններու մէջ կարելի չէ իւրացնել, վարժարանէն  
ելլելէ վերջ, տեղին լեզուն կատարելուպէս գիտցող օսար-  
ներուն հետ մրցելու և տարբաւաթ ճարելու կարող ըւ-  
լայու համար : Կեսնքի պայքարին երթալով ծանրա-  
ցող աշխարհի այս ընթացքով, ամէն մորդ ամէն վայրի-  
կեան սահիպուած է ընդունելու որ զգացումներով տար-  
սելէ աւելի պարաւասր է իր անհնական ապրուատին և  
նիւթական ներկայ թէ ապագայ ապահովութենէն տար-  
ուիլ և ըստ այնմ շարժիլ կեանքի մէջ :

Այսպէս որ, ինչպէս ցոյց կուտայ իրականութիւնը,  
գողութանայը՝ եթէ քիչ մ'իսկ նիւթական կարողու-  
թեան տէր է, իր զաւակները ուղարկի օսար վարժա-  
րաններ կը զրկէ սկիզբէն, ապագայ կեսնքի մրցու-

մին լուսաբոյն կերպով պատճառառելու համար զանոնք և ժամանակածառ ընկել չեւառը հայ վարժարաններու մէջ քանի մը տարիներ։ Հայ վարժարաններ յաճախաղները ընդհանրապէս նիւթական կարտպաւթենէ զուրկ և զուրկներն են որմաք միջաց չաշնին օսար կամ ակական վարժարաններու բարձր գասավարձերը վճարելու։ Իր աղքաթեան մասին շատ բժանդիր եղող բացառութիւնները կը յօժարին իրենց զաւակները շատ շատ քանի մը տարի միայն նայկական վարժարան զրկել և վերջը կը փախազդեն օսար վարժարաններ։ Բայց ինչքա՞ն հայութիւն կը մնայ 5—6 տարեկան մանուկի մը վրայ, 2—3 տարի հայ վարժարան երթալէ վերջ, աւելի խելանու տարիքի մէջ 10 կամ աւելի տարիներ երբ օսար վարժարանի և օսար մմնուլութի մէջ անցընէ։ Բնականորէն կը գտանայ նայնը. ինչ որ է բնու հայ վարժարան չյանախողը, որոնց թիւը շատ է և իրերու բնական բերումով երթալով կ'ամի, միծամանութիւն կը կազմէ։

Եթէ նայնիսկ, երբեմն գովութիւններու մէջ ըլլուն հայ բարձրագոյննախակրթարաններ կամ երկրագական վարժարաններ ուր թէ հայ և թէ օսար լեզուով գոհացուցիչ կրթութիւն կարենայ առնել գայազը, չըջանի աւարտելէն և առ առիպաւած է օսար հասանառութիւններու մէջ աշխատիլ, օսարներէ գործ ուզել և անսնցմէ ճարել իր տարրումտը, զի օսար երկիրներու մէջ հայ առեւտրուկան մնձ հասանառութիւններ հազարովիւտ են և օսարները, փորձով գիտնիք որ իրենց ազգին վարժարաններէն դուլա, ուրիշ վարժարաններու հանգէտ վաստանութիւն չեն մնուցաներ և տնտոց արտադրութիւններուն իրենցին արմէքը, կարեւորութիւնը չեն տար։ Գործնապէս, իրականապէս գողութանութիւնը ստիպուած է օսար վարժարաններու դիմել, անոնց մէջ միծնուլ և ենթարկուիլ այդ միջնութիւն մէջ մեկ օգաւա, այլ շարունակ վեսա, ստորնութիւն և անձնական արժանապատութեան վիրաւորանք անոնելով, կը դաւնայ հայուսանաց, հայուսաց որ շատ աւելի վասնգուոր տարր մըն է Հայութիւնն համար քան բուն խել օսարը։ Այս բորբէն յատակ կը տեսնուի որ գողութիւնները հայ պահերու համար, հայ վարժարաններու վրայ մնձ վաստանութիւն գնիւը տնդործնական է և ի վերջոյ աշարդիւն։

թենէն, այդ շրջաննէն անցնաղները լոււ գիսեն որ, այդ օսար սւսուզնարաններուն մէջ՝ ուր հայ պատմութիւնը, հայ անցեալը, հայ փառքը չեն սւսուցաներ, այլ միշտ օսարին փառարանութիւնը կ'ընեն, հայ սւսանուզը՝ սնակնականի իր ազգին պատմութեան և միծաւթեան, շարունակ լաւով և սորվելով օսարին պատմութիւնը, ինքընքը որքան խեզնուկ, պղպիկ և նուսասացած կ'զգոյ Հայ ըլլունն համար Ամենօրեայ, ամէն վայրկեանի այս զգացումը հետպհատէ կ'արժանանայ, կը խորունկնայ, կը միծնուց և այլիւս պժպանք կ'զգոյ հայութիւնն հանդէպ իրերու բնական բերումով, սիրունդ մը յաւաջ կուգոյ որ իր հայ ըլլունն ոչ մեկ օգաւա, այլ շարունակ վեսա, ստորնութիւն և անձնական արժանապատութեան վիրաւորանք անոնելով, կը դաւնայ հայուսանաց, հայուսաց որ շատ աւելի վասնգուոր տարր մըն է Հայութիւնն համար քան բուն խել օսարը։ Այս բորբէն յատակ կը տեսնուի որ գողութիւնները հայ պահերու համար, հայ վարժարաններու վրայ մնձ վաստանութիւն գնիւը տնդործնական է և ի վերջոյ աշարդիւն։

### ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻՒՆ ԴԵՐԸ

Դաւնալով Հայ Մամուլին, թերթերու և գիրքերու տարածման, անշուշտ եթէ հայ մամուլը կարենար մրցիլ պարունակութիւնմը, ծաւուով և գիսով օսար մամուլի հեղեղին հետ, անոր ոյժ արտելով մնձ օգաւակարութիւն կրնար ունենալ գողութանայը Հայ պահելու և իր հայութիւնը մնացնել չտալու նպաստակին մէջ, բայց փորձը ցայց կուտայ որ այս մրցումը անկարելի է։

Գողութանայը իրերու բնական բերումով, ինչպէս բացառարեցի, ստիպուած է օսար լեզուներ սորվելուն։

= 10 =

ապրուստի համարն թէշ թէ շատ օտար լեզու գիտցողը  
կը մշտի անպայման օտար մամուլով անմնել իր միտ-  
քը և լքել հայ մամուլը։ Բացառութիւններ կան ան-  
շուշտ, բայց ինչպէս ամէկ ծաղիկով գործան չիդորա  
այնպէս ալ հինգ կամ տասը հաղար գործաթահայրի հայ  
մնալովը ընդհանուր գործաթահայրութիւնը փրկուած  
չըլլոր։ Թէ ինչո՞ւ այդպէս կ'ըլլայ, գործնապէս բա-  
ցատրենք։

Այս մասին զանազան գործութեներու վիճակը իրա-  
ռու կը նմանի, որով տանենք օրինակ Եղիպատուի հայե-  
րը։ Հմ իբր հայ լրագրութիւն կամ երկու օրութեր-  
թեր որոնց ամէն մէկը կուսակցութեան մը պաշտօնա-  
թերթն է։ Պարունակութեամբ ընդհանրապէս կամ ի-  
րարու դէմ յարձակում է կամ Հայոստանի կացութեան  
հին և նոր նկորագրութիւն, այնպէս որ եղիպատույլը  
միայն անոնց հետեւելով չի կրնար բաւ տեղեակ ըլլոր  
իր բնոկած երկրին քաղաքականութեան մանրամաս-  
նութիւններուն, որոնց ամէն բանէ տեելի պէտք ունի։  
Տեղական քաղաքականութեան մասին լուսաբանութիւն-  
ներ, քննութասութիւններ գրեթէ չիկան հայ թերթե-  
րուն մէջ, զի չէզոք գերք են բռնած։ Հայ գրողները,  
աղատ չեն իրենց հայեացքին մէջ և թերթերը կու-  
սակցուական ըլլուլով պէտք է թերթին պսականած կու-  
սակցութեան կարծիքին հետեւին որեւիցէ ինդրոց հա-  
մար։ Միւս կողմէ չէզոք հայաբարակագիրները հոլո-  
ծանքի կ'ենթարկուին, եթէ կուսակցութեան բարե-  
կամներուն կամ անդամ գրողներու դպին, այնպէս որ  
գործութանայը սախառուած է կուսակցուական կարծիքը  
և տեսակէտը միայն լսել, որքան ալ միջակ ըլլոյց ա-  
նոնց գրիչը։ Հոս ալ բացառութիւններ կան բայց քիչ  
են։ Մինչդեռ տեղական և երազական թերթերու մէջ  
այս պսականութիւնները չունեցողները կան և շատ խը-  
նամուստ լոյտ կը տեսնեն ամէն կերպով։

Միւս կողմէ, հայ թերթերը չորս մհծագիր էջ ու-  
նին։ Նոյն գնալ գործութանայը կրնայ 12 մհծագիր է-  
ջով արարական կամ ֆրանսական թերթ գնելը Ո՞րը  
պիսինախալմարէ արամաբանութէն։ Անձնական շահը ամէն  
առեն ի վերջոյ ամէն բանէ աւելի ոյժով կը խօսի մար-  
դուս մէջ և մարդիկ կ'ատխուն միշտ աւելի աժանին  
և լուսագոյնին երթարը Հայ գրքերու վիճակն ալ նոյնն  
է։ Ասոնք միջաւ աւել են բազգաստաբար, միջակ գրող-  
ներու արամաբանութիւն են ընդհանրապէս։ Հայ գրքի  
մը գինով, օտար լեզուէ հասկցով գործութանայը կըր-  
նայ, այդ գրքին կրկին կամ եւսպասիկ ծաւորով, շատ  
աւելի մեծ հեղինակներու գործերը գնել և կորդու օ-  
տար լեզուի մէջ։ Ինչ որ կ'ընէ։

Տարակայս չիկայ որ Հայ Մամուլը ուրիշ կերպ չի  
կրնար ընելի Բաղդասարար ընթերցողներու ներ շրջան  
մը ունենալով, անոր արարագրութիւնը սուզի կը նըս-  
ախ Բայց ամէն ոք սախառուած է հարկին առջեւ խո-  
նորիկ և երբ շահերն ալ ասաս և գիւրին չեն գոր՝  
գրագուի ձայնին լսել, գրագուին եղածին նայիլ։ Երբ  
մէկ բէննիով, մարդ 4 էջոց թերթի աել կրնայ 12  
էջոցը գնել, վերջինը կ'առնէ, երբ հայ գրքի մը հո-  
մալ 3 շիլմն պիսի տայ մինչ այդ գրքին կրկին ծա-  
ւալը ունեցող օտար գրքի մը 1 շիլմն կամ երկու պի-  
տի տայ, ասոր կը հետեւի։ Տնաեասկան անյեղլի օրէնք  
մէկ այս որուն որքան ծանր արթելը եւրոպական ազ-  
գերն իսկ լսւ զգացած են մանաւանդ վերջերա։ Այս  
բանը շատկացիկ մասյանութիւն և գործելուկերպ է, վե-  
հանձն չէ, ասպետական չէ, բայց շատ աւելի մեծ ազ-  
գերու նման պէտք է ընդունիլ որ կեսնքի պայքարը,  
ապրուստի մրցումը և Հայոց համար օտար մթնուրաի  
ալ ազգեցութիւնը, ամէն զգացումէ ետք ի վերջոյ  
կ'ատխակէ այս մասյանութեան առջեւ խնարհիկ և անոր  
համեմատ շարժիկ։ Իրենց ապրուստը հայ աղքիւրներէ

սպասող, Առաջնորդարանի պաշտօնեաներ, Հայ գողբացի վարժապեաներ և Հայ թերթերու խմբագիրներ միայն այս մտայնութիւնը չկրնան ըմբանել թերեւու:

Այս բոլորէն կը տեսնուի թէ գաղութահայութեան հայ մետրու և ապագային համար, Հայ մոմուլին վրայ դրուած յոյակը ալ երբեք բուարար չեն կրնար նը- կատաւիլ:

## ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԴԵՐԸ

Գալով այս նազառակալ Հայ եկեղեցին վրայ դրուած յոյսերուն՝ իր կրօնական ապղակ, այժմ լուսինին մէջ չաղբող և աշխարհի զործնական կրօնքին քիչ շատ տեղեկութիւն ունեցող ամէն մարդ գիտ թէ, կրօնական հաւատաքի, բարեպաշտութեան գարը անցած է այլեւս և Հայ եկեղեցիները գաղութահայերու հաւ- ատքան, միայնան ոյժ ըլլալէ հեռի հնա նոյնիսկ ներ- կայիս, երբ գաղութահայերու մեծ մասը տեղուծին չեն և գեռ կը կրն հայրենի երկրին զգացումները, քա- ղաքի մը հայ զաղութին քանի երբորդն է որ եկեղե- ցի կ'երթայ: Օրինակ Գահիրէի մէջ հայ եկեղեցին շատ 2000 հազի կրնայ պարունակել: Զատկի, ծնողնդի և այլ քանի մը բացառիկ օրերուն միայն կը լիցուի: Ուրեմն Գահիրէի մօտ 10 հազար հայերուն 2000ը միայն հայ եկեղեցի կը յաճախէ և կը մնանի հայ ոգիով: Գացողները գրեթէ նոյնն են միշտ և փոխ չեն երթար:

Միւս կողմը հայ եկեղեցին կրցած է միթէ անց- եալ գարերու գաղութահայութիւնները գրկել օտարա- ցումէ: Որքա՞ն հայ են մնացած Լեհանայ, Ռումանիայ, Հունգարիայ, Եգիպտանայ, Հնդկանայ և այլ նախկին

մեծ գաղութները: Հայութեան համար անսնք կորառած են գրեթէ, անդառնալիօրէն: Հսկել չենք ուզեր երբեք, թէ այս բանը տեղի ունեցած է Հայ Եկեղեցին յան- ցանքով, զայս ոչ ոք թալ չերեւակայէ: Հնդհակառակը Հայ Եկեղեցին միշտ աղքայնական հերոսային անմասւ- նալի գեր է կասարած ամէն տեղ և կրցածը ըրուծ է, բայց իրերու բնոկան բերումը այդ հետեւանքը առած է և միշտ կուտայ անպայմանօրէն:

Խնդրան վրայ հարեւանցի նայելով, շատ խորը չը թափանցելով, կրնայ թերեւս մտածուիլ որ, եթէ քը- րիսանեայ երկիրներու մէջ ապրող հայ գաղութները. իրենց քրիստոնեայ միջավայրին աղղեցութեան առկ օտարանալու վասնդին ենթարկուած են, մահմետական երկիրներու Հայերուն այդ վասնդը չի սպառնոր: Երեւ- ութաղէս արդպէս է: Բայց նախ որ պէտք չէ մաքէ հետացնել թէ գաղութահայութիւնն մեծամասնութիւնը այժմ քրիստոնեայ երկիրներու մէջ կը զանուի և Հայ Եկեղեցին՝ հայ վարժարանին և հայ մոմուլին նման սնազդեցիկ է անոնց օտարացումն առաջքը առնելու: Իսկ մահմետական երկիրներու Եգիպտոսի, Սուրիայ, իրաքի և Պաղեստինի գաղութներուն կացութիւնը պէտք չէ զատկել թրքանայ նախկին գաղութահայու- թեան տեսակէտէն:

Թրքանայ երկիրներու մէջ, հայ գաղութները կը կազմէն կամ միակ և կամ մեծամասնական քրիստոն- եայ տարրը իրենց շրջանակին, որով ենթակոյ չէին օտար քրիստոնեայ համայնքներու աղղեցութեան: Բայց Եգիպտոսի, Պաղեստինի Սուրիայ և իրաքի մէջ վիճա- կը նոյնը չէ: Հայ գաղութներուն շուրջը, անոնց հետը ապրող, թիւով և գիրքով տեղի զօրաւոր քրիստոն- եայ համայնքներ կան:

Արգէն բացառրեցի թէ բարեպաշտական գարերու շրջանը անցած ըլլալով, մարդկառական մեծամասնու-

թիւնը, ինչպէս նաև գողութանայութեան մեծագոյն մասը եկեղեցի չերթար և չողութիր հայ շրջանակի ոգիէն: Իսկ մնացեալ փոքրամասնութիւնը հետզնետէ կ'ասիառւի ենթարկութիւնը օտար քրիստոնեայ համայնքներու աղղեցաթեան: Նոյնիսկ կրօնքի մէջ, պէտք է խոստովանիլ որ հաւատացեալը անձնական շահու հաւմար է որ կը հաւատայ: Այդ շահը եթէ ոչ նիւթական, բայց անպայման բարոյսկան է: Ան կ'ապասէ որ իր Սասառծոյն, իր սուրբին համար ըրած զանողութեան, պաշտումին փոխարէն՝ Աստուած կամ սուրբը կատարէ իր սրտին փափաքները, եթէ սուրբատ է՝ աղրուսար հոգութու միջոցը տայ, եթէ հիւնդէ բժշկէ, եթէ ձուող է՝ յաջողութիւն տայ, ևայլն: Այս մատայնութիւնը ամէն կրօնքի հաւատացեալներուն մէջ կոյ ասանց բացառութեան: Իրականութիւնը հան է որ, օտար քրիստոնեայ համայնքներու սուրբիրը զօրսւոր ըլլայու տեղի անուն հանուծ են, թերեւս զիրենք պաշտող ժողովուրդին աւելի բազմաթիւ, աւելի կազմակերպուած ըլլայուն և իրենց ժողովուրդը՝ հայ ժողովուրդէն շատ աւելի քիչ տաւատպանքներու ենթարկած ըլլայուն հաւմար: Որով հայ հաւատացեալը օտար բրօքականափ աղղեցութեամբ կը մղուի իր փափաքին իրագործման համար, անուն հանած օտար սուրբին դիմել, անոր զօրութեան վրայ գնել յոյար՝ երբ իրեններէն յուսախար եղած է և ուրիշներուն՝ օտար սուրբին սասացած օգուտաները գործնապէս տեսած է: Որով մատայնութիւնը կը փոխուի, օտարացումը կ'արմասանայ, կը խորանայ իր սրտին, իր հոգիին մէջ և կ'ուժունայ հայութենէն տատիճանաբար: Եղիպատու դարձեալ աւնելով իբր օրինոկ, հոն ես անձամբ շատ ու շատ հայ հաւատացեալներ կը ճանչնամ, որոնք Գահիրէի մէջ անուն հանուծ Սրբունոյն թէրէղայի կը գիմեն ուխտի, Աղեքանդրիսյ մէջ՝ Բառալոյի Սբ. Անտոնին, քան թէ հայ եկեղեցիներուն, ու-

րմեց սուրբերը փափաքներու կատարումին մէջ՝ միւններուն փութկասութիւնը դոյց չեն տուած: Իրականութիւնը այս է, պէտք է ընդունիլ:

### ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Անշուշտ շատ վահմ բան է զգացումներու վրայ մեծ յոյսիր զնելը և երազներով օրորուիլը, բայց յըտակ կը տեմնուի որ «Օրհնեալ ժողովուրդ Հայ միացէ՛ք, հայութիւննիդ մի՛ մասնաք»ի նման խօսքերով չէ որ գաղութահայութիւնը պիտի փրկուի օտարացման վահնելն: Այս մասին Հայ եկեղեցին, հայ դպրոցին և հայ մամուլին վրայ հիմնուած քաղաքականութիւնն ալ, պարզեցի որ թէեւ մասամբ օգտակար բայց ամբողջաւ կան և զօրաւոր գարման չէ, որովհետեւ ձեռք առշնուած միջոցները և ընդգրկուած քաղաքականութիւնը հիմնուած է ոչ թէ գաղութահայուն անձնական շահներուն վրայ, այլ զգացումներուն վրայ, որոնք ժամանուի ընթացքին անպայման ենթակայ են պաղելու, հայելու և անհետանուու, վկայ նախկին գաղութահայութիւնները:

Ուրիմն ի՞նչ պէտք է ընել:

Որով է որ այս հարցումին արամարանական լուծումն է ունենալ, ոչ թէ խօսքի՝ այլ իրական ու գործնական փոխադրութ պարտականութեան վրայ հիմնուած Փաղութահայ Կազմակերպեալ Քաղաքականութիւն մը, անջտո՞ Հայուստաննեան Քաղութականութենէն, զի երկուքին շահները, իսէանները և նպատակները իրարու չեն համապատասխաններ բնաւ, բայց կրնոն համագործել և զուգոհետաբար ընթանալ:

Այս մասին, ուրիշ աղքարու մէջ՝ նախընթացներ

չեն գտնուած. ոչ մէկ ուրիշ ազգ՝ իր ազգութեան գլ-  
րեթէ կէսին այլազան երկիրներու մէջ հասասառութիւն  
տեսած է որպէսզի ըստ այնմ մասնէ, ծրագիր մը կողմէ:  
Այսպէս որ Հայութիւնը այս կողմէն իր ծրագիրը  
չի կրնոր, ուրիշ ամէն ծրագիրներու նման ուրիշի մը  
վրայ ձևել. պէտք է որ ի՞ր խոկ կողմէ, գոնէ այս ան-  
դամ նախաճեռնարկ ըլլոյ այդ մասին մասներու և իր  
պէտքերուն համապատասխան ծրագիր մը մէջտեղ բե-  
րելու:

## ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Ժողովաւրդի մը և իր կառավարութեան փոխու-  
թարձ պարտականութիւնները միշտ սխալ ըմբանուած  
ըլլութան համար է որ պատմութեան շրջանի բոլոր ըն-  
թացքին ամէն ժողովութաներու և ազգերու մէջ եղած  
են շարաւնակական խառնակութիւններ, յիշավախու-  
թիւններ և անհանգստութիւն, մինչեւ այսօր: Այս  
առկնուվրայութեան հիմը եթէ վնասենք, պիտի առա-  
նենք որ ըստ ցայդմ աիրազ գայավիճակին ամէն կա-  
ռավարութիւն իր ժաղովուրդէն կը պահանջէ, խաղո-  
զութեան առեն՝ քսակը, պատսերազմի առեն՝ անձը:  
Անհանգ, յաւիսանական գոնն է կառավարութեան: Խոկ  
այս վերջինը, այդ զանուրթեան փոխորէն, ի՞նչ կու-  
տայ անհասին, ևսոքով անոր անձը կը պաշտպանէ իր  
իրաւունքներուն մէջ ըլլութիք առնձութեան գէմ, այ-  
սինքն գողութեան, սպանումի և աւելի զօրաւորէն  
կեզեքուելուն գէմ: Բայց իրականին մէջ եղած գողու-  
թիւններուն քանի՞ առ հարիւրը գանուած և գողօնը  
տիրոջը գարձած է, ընառնիքի մը նեցուկը երբ կը  
սպանուի, անոր մարդասպանին պատիզելէն, ի՞նչ օ-

գուած քողուած է զանին ընսառնիքը. և ո՞ր անհասն է որ  
կեսնքին մէջ տամանեակ սնուգումներ ուժեղին անիրա-  
ւութեան չէ զոհուած, նոյնիսկ օրէնքին պաշտպանու-  
թեամբ..

Անհատին ըրած զոհուգութեան փոխորէն, եթէ կա-  
ռավարութիւնը անհատին շահը նկատի տանէր, աշխա-  
տանքի կազմակերպումով անգործին՝ գործ տար, ար-  
տագրութեան և սպառումի հակակշառվ՝ զապէր և ոչ  
թէ պաշտպանէր շահագործումը, երկրին տարագութեան  
համեմատ զապէր բազմածնութիւնը և այդու իսկ՝ թշ-  
ուառութիւնը, անկետները և ծերերը պատապարէր,  
ժողովուրդը ինչո՞ւ պիտի ուղէր տակառամբաւթեան գի-  
մել: Թէ որքան գիւրութեամբ այս ամէնը կարելի է ին-  
ըլլուլ, այս մեր նիւթէն գուրս է ուսումնասիրել և ման-  
րամասներ:

Սահմանները և առորդերութիւնները պահելով նոյն  
հորցը կը ներկայանայ հայերու համար: Հայ ազգը կը  
պահանջէ որ, հայ անհասաը, գաղութահայը, Հայ մեայ,  
չօտարանոյ և միշտ յաւիսանապէս օգնէ ազգին: Հայ  
ազգը որ ներկայացած է իր վարչութեանց մէջ, ինչ  
կուսայ հայ անհասաին զանուրթեանց փոխորէն: Գործ-  
նականապէս՝ ոչինչ: Կը մկրտէ, կը պատկէ և կը թա-  
գէ: Բայց այդ բաները, շատ աւելի պակաս զանուր-  
թեամբ հայ անհասար կրնայ ուրիշ տեզեր ալ ընել տալ:  
Իր ընելիք հայկական մատնաւոր զանուրթեանց փոխո-  
րէն պէտք է մասնաւոր շահեր ալ ունենայ որպէսզի ան-  
չի կարենո՞յ, չուզէ իսկել կազը հայութեան հետ



10005-30-39

## ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Կարելի չէ անշուշտ մասածել որ հայ վարչութիւն մը, ամսական կազի, սիրթառէս օգնէ իր աղքայիններուն։ Այսպիսի բան մը ոչ ինք ի վիճակի է ընկը և ոչ ու հայ անհատը արամագիր է ընդունելու։

Բայց գոտութահայ քաղաքականութեան մը կազմակերպումով անոր վարիչները կարող են Ա. — գողութիւններու մէջ հայանապատ բրօքականա ընկը և Բ. — բարոյապէս վարձատրել գոտութահայուն ազգասիրութիւնը։

Մանրամասնենք այս երկու նպատակները։

Ա. — Շատերուն ծանօթ է որ, շատ մը երկիրներու մէջ հայերը փայլուն և գործնական օգտակարութիւններ ունեցած են այդ երկրին, օրինակ Եղիսակա, Հնդկասան, Անհասան, Հաւնդարիս և այլն։ Բայց այդ շրջանները անցած են, երկրին անզացի նոր սերունդները անզեակ չեն Հայերու ըրած այդ ծառայութիւններուն և իրենց շուրջը այժմ պարզուած կացութենէն կը գոտահն ամէն ինչ ու ըստ այնու կը վերաբերուին մասնաւրապէս հայերուն հետ, որպէս իրենց ետին նեցուկ չունենալով ուեկել կառավարութեան մը կամքը և զօրութիւնը, ինչպէս Անգլիան կամ Ամերիկան, ոչ ու ներկայացնելով անհանական մեծ ոյժ մը՝ ինչպէս հրէաները, կը նկատին սրազէս աւելորդ, խեղճ և բնիկներուն բերնէն հացը խլող տարր մը։ Արով ամէն երկրի համար, պէտք է օտար մամուլին մէջ կամ օտարութու մամուլով բրօքականա ընկը, շարունակ եկող սերունդներուն ծանօթացներու անցեալին մէջ հայերուն այդ երկրին ունեցած օգտակարութիւնը, անոնց ուրիշ

ազգերէն շատ աւելի ըրած զահողութիւնները եւայլն եւայլն։ Պէտք է ցոյց ասալ թէ երկրի մը կառավարութեան զեկը եթէ օտար համարին ձեռք տրուի, օտար կառավարութեան շահերուն համաձայն պիտի արժի ան։ Եթէ անզացիին ձեռք արուի, անոր անձնական շահերուն, ազգականներու անհանոււմ խումբին և անոր կուտակցութեան պիտի ծառայէ այդ իշխանութիւնը ինչպէս փորձուած է հազարներով անգամներ, մինչ եթէ հայու ձեռք արուի, չեզոք անձ մը ըլլարով ոչ ազգականներու բանակ, ոչ կուտակցութիւն և ոչ ու կառավարութիւն ունենալով, միայն երկրին շահերուն պիտի գործուած է իր իշխանութիւնը և ցեղն, երկրին պիտի զնուի Այս ծշմարտութիւնները սրեւիցէ երկրի անզացի մողավուր դը չիդիսեր, ամէն ոք կրնայ վաստան ըլլար այդ մասին, պէտք է ըսել, սորմեցնել և յիշեցնել իրենց միշտ, ամէն տահն, անդադար եւ այս բանը կը պահանջէ շարունական կովմակերպեալ գործունէութիւն։ Այդպէսով կը բարձրահայ գաղութահայուն վարկը, արժէքը, պաշտօններու և փոխ յարաբերութեանց գաները կը բացուին ու գոտութահայը չօշափելի արդիւնքներ կը տեսնէ։ Կ'զդայ թէ իրմով զբազազ ազգ կոյ որուն ձեռքն է իր վարկը իշեցնել։ գործերը տորել եթէ ուզէ և յօդուաիր շահերուն բնականաբար այլեւս չ'ուզեր հետու մնալ իր ազգէն։

Բրօքականաի այս գործին մէջ, տարակոյս չկայ որ, այս երկիրները ուր հայ գոտութը մասնաւոր փայլ ցոյց չե տուած, կարելի է ոյժ ասլ ուրիշ երկիրներու մէջ ցոյց տուած գործունէութեան ծանօթացումին և արդապէս ազգացուցանել որ, ուրիշ աել եղածը այդ երկրին մէջ ու կրնայ ըլլար ամէն կիրապով։

Բ. — Ըլլայ թագուարական, ըլլայ հանրապետական վարչաձեւ ունեցող ամէն ազգ բարոյապէս կը վարձաւըրէ իր անհատներուն արժէքները, ախաղաներու և

չքանչաներու միջոցաւ որսնք խթան կ'ըլլան անհա-  
նատին՝ իր ազգին նանդէպ մասնաւոր զոհողութիւն ը-  
նկու, բացաւիկ արժանիք ցայց առլու։ Թէ որքան կարե-  
սոր է այս վարձատրութիւնը յայտնիէ այն իրաղութիւնն  
որ նոյն խակ պօլչեւիկ նուսախան, առխարուծ է այդ ազ-  
գութեան հետեւիլ, երբ ամէն մարդոց հաւասար ըլլա-  
ւը կը քարոզէ։

Հայ անհամը իր ազգին մասնաւոր զոհողութիւն  
ցայց առալու պարագային, ի՞նչ բարոյական վարձատրու-  
թիւն կ'աստանայ՝ ոչինչ։ Օասոր մը երբ հայութեան  
օգտակարութիւն մը ցայց կուսաց ի՞նչ կրնաց սարսահ՝  
դարձեալ ոչինչ։ Օրհնութեան կմնակները, անհատին  
բացաւիկ արժէքը մասնաւոր կերպով ի վեր չեն հա-  
սեր, ախտղոսի կամ շքանշանի նման։ Ուրեմն ոչինչի  
համար, ինչպէս ազգը կրնաց սպասել որ իր ազգոյին-  
ները զոհուին, նեկուին իրեն համար, կը զարմանամնոյն  
խակ թէ մինչեւ հիմու ինչու այս մտաին չէ մտածուծ,  
զի եթէ ըլլար, զարմանն ալ խորհուած և հղած կ'ըլլոր։

Նկատի առնելով օսարացած կամ այդ ճամբան  
վրայ գտնուազ հայերու կացութիւնը ոյլլազան երկիր-  
ներու մէջ, ուր թէև իրենք կը ջանան ինքզինքնին  
աելացի նկատել առալ, բայց աելացի ասրը անձնական  
շահերէ մղուած միշտ կը ջանաց, նոյնիսկ սերունդներ  
ետք, յիշեցնել հայուն՝ թէ հայ է և զայն կը նկատէ օ-  
ասոր Քարիա մը, չի վարձատրեր յաճախ պէտք եղածին  
պէս, իրեններուն հաւասար՝ հայուն զոհողութիւնները։  
Սնագէս որ Հայ Ա՛զգը պէտք է որ բարոյապէս զնանա-  
տէ իր զուակներուն արժանիքը և վարձատրէ զնանիք,  
որ պարսպային հայ անհամը ոյլիւս չի ջանար հեռու-  
մասն իր ազգին, չուզեր իր յարաբերութիւնը պաղեց-  
նել և խզել իր ազգին այլ կը ջանաց ինքզինքը օգ-  
տակար ընել ազգին, յարզել անոր իշխանութիւնը։  
ինչպէս կը պատահի ուրիշ ամեն աեզ։

## ԿԱԼԵԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ

Բայց ո՞վ պիտի ընէ այս բաները, ո՞վ պիտի վարէ  
Գոյութանայ Քաղաքականութիւնը։

Պատմութեան ծանօթ անձեր գիտեն թէ Հայոց Կա-  
թողիկառութիւնը իր գոյութեան շրջանին ստիպուած  
է եղեր ենթարկուելու քաղաքական դարձուած քնիրուն-  
երը Հայ Պետութիւնը աեզ է փախած, այն ալ փախած  
է իր Աթոռը՝ Պետութեան համար երբ հայ Պետութեան  
շահը պահանջած է Բիւզանդիոնի կամ Եւրոպայի զիջո-  
ղութիւնը ընել, կաթողիկոսութիւնն ալ եկեղեցական  
զիջումներ ըրած է։

Եերկայիս որոշ է որ այսարհի կառավարութիւն-  
ները իրարու հակընդդէմ երկու գլխուոր վարչածեհե-  
րու են բաժնուած։ Դրամասիրական և Պօլչեւիկ եր-  
կուքն ալ, առկէ մօտ 15 տարիներ աւած իրարու առ-  
պուլումը կը յուսոյին և կ'սպասէին։ Բայց փորձը ցայց  
առաւ թէ իրենց գիրքերուն վրայ ամուր են և երթա-  
լով կ'ամբանան։ Միայն կամ միւսին մօսարուս առ-  
պուլումը ոչ ոք կ'ներեւակայէ ալեւս և հեռաւոր ապո-  
գայի մէջ ալ երբ փափախութիւններ ըլլան, այժմու  
հատքերը գարձեալ պիտի մնան երկու կողմերուն մէջ  
արմատացած և միշտ իրարու դէմ պիտի ըլլան, միշտ  
իրարու համ կասկածանքով պիտի վարուին, ինչպէս  
այժմ։ Ոչ ոք կրնայ ուրանալ այս ճշմարտութիւնը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը իր Աթոռին  
բհաւամալ ախտղուած է հատեւիլ, հնթարկուիլ Երեւանի  
վարչածեին և քաղաքականութեան։ Պօլչեւիկ երկրի  
մէջ զանուելով, չի կրնար Դրամասիրական երկիրնե-  
րու Գոյութիւներու շահերուն համաձայն չարժիլ անոնց  
ուզութիւն առալ, զանանք կառավարել։ Միւս կողմէ  
Դրամասիրական երկիրներու կառավարութիւնները

միշտ կասկածով պիտի վերաբերութին Պօլշեւիկ, հակառագրամատիրական երկրի մը մէջ նատաղ պիտէ մը զկած հրահանգներուն, անոր հետեւով ժողովուրդին:

Գաղութահայութեան ամբողջութիւնը կը գտնուի գրամատիրական երկիրներու մէջ: Այսպէս որ պէտք է Գաղութահայ կեդրոնական Վարչութիւն մը կազմել, Հայաստանէն դուրս որ հետապնդէ Գաղութահայ քաղաքականութիւնը: Պուտոյնախապահերազմեան Վարչութիւնը եթէ մնացած ըլլար, կրնար այդ բանը ընել. բայց հոն փոխուած է ամէն ինչ և Թուրքիոյ Հայ Պատրիարքութիւնը չի կրնար այլևս ընդհանուր Գաղութահայութեան վարչէի գերը ատամճնել: Երաւանազմի Պատրիարքութիւնն ու աւելի հոգեւորական, Սուրբ Տեղեաց Պատրիարքութիւն մը ըլլալով չի կրնար ընդհանուր Գաղութահայութեան վարչութիւնով զբաղիւ. որով լուսագոյն և յարմարագոյն իշխանութիւնը կը ներկայանայ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան էջմիածին վերահաստառումէն ասդին Կիլիկիոյ Աթուին գերը շատ անհան եղած և աւելի խոչընդու նկատուած է ան անցեալին մէջ: Այս Աթուին իրաւասութիւնները ուրոշ ըմբռնուած չեն և գործունէութիւնը չէ ատարբերոծ որեիցէ ուրիշ աւաշնորդական թեմի մը, շրջանի մը գործունէութիւնէն, բացի աս պարագայէն թէ պահած է Կաթողիկոսական ախտղար և արտօնուած է եպիսկոպոսներ ձեւնագրեալու: Բայց ժամանակ է այլեւս որ Ազգը ըմբռնէ Կիլիկիոյ Աթուին կարելիսութիւնները և օդառու անոր ոյժէն:

Գաղութներու Առաջնորդութիւնները այժմ անկերպարան վիճակ մը ունին. յայտնի չէ թէ անոնցմէ շատերը որո՞ւ ենթակայ են, Պուտոյ Պատրիարքութեանն թէ էջմիածնի Աթուին:


Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պէտք է կազմակեր-

պել իբր Ծնդհանուր Գաղութահայութեան Վարչութիւն և Գաղութահայ քաղաքականութեան Կեղրոն: Անոր Կեղրոնը կրնայ կաղմուիլ Գաղութահայ Վարչական ժողով մը, բոլոր գաղութներու ներկայացուցիչներէն բաղկացած: Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը կը նոյնացած կարել Հայաստանեան քաղաքականութիւնը կամ իսէտալը Սովիկիթական երկիրներու մէջ և իր ընդհանուրականութիւնը պահելու համար ըստ առաջնոյն ամէն տեղ կը զրկէ միւռնը և կ'օծէ, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան երկրին սահմաններէն դուրս գտնուող եպիսկոպումները Բայց Գաղութահայ Առաջնորդները կ'ընտրուին իրենց գաղութներէն, որոնք ընտրելեաց երկանուան ցանկ մը կը ներկայացնեն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, որ անոնցմէ մէկը կը վաւերացնէ և կը զրկէ:

Հաս ընկալեալ սովորութեան արդէն Կաթողիկոսական ընտրութիւնը անոլի կ'ունենայ աշխարհականներու քուէտրկութեան մասնակցութեամբը, որոնք նովին իսկ գործով քաղաքական իշխանութիւն ալ առաւած կ'ըլլամ Կաթողիկոսին, որ եթէ հոգեւոր պետ մը ըլլար միայն, հոգեւորականներէ մինակ պէտք է ընտրուէր: Որով Կիլիկիոյ Կաթողիկոսը ըլլալով թէ հոգեւոր և թէ՛ քաղաքական պետը Հայ Ազգին, իրաւունք ունի ախտղուներու և շքանշաններու բաշխումին: Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը վարէ գաղութներու մէջ հայանապատ բրօփականաի գործը և կը ջանաց ամէն երկրի կառավարութիւններուն, տեղական Առաջնորդարանները ձանցնել տուի իբր այդ երկրին հայերուն ներկայացուցիչ իշխանութիւնը: Ինչպէս են գետպատութիւնները, հիւպատութիւնները և կամ պապական նույիրակութիւնները, պահելով անշուշտ անոնց առարերութիւնները: Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կ'առաջնորդէ և կը վարէ հայ լեզուին, հայ եկեղեցին աւանդական և ազգային գոյավիճակիը: զի երեւանի համբաւագետական մէջ արդ բաները բաւական մը շեղած են իրենց սովորական և բնականոն ընթացքէն:

Պատերազմէն տուած կար արգէն Արեւելեան և Երեւ-  
մըսեան հայմը բէննը բու քերականական մեծ առարկերու-  
թիւնը, այժմ լեզուին ուղղագլութիւնն ալ առարկերուծ  
է և Ազատ Եկեղեցի մըն ալ կազմուած : Էջմիածնի  
Կաթողիկոսութիւնը ի վիճակի չէ եզտ այդ բաներուն  
առաջքը տուերու և արտահայտատանեան երկիրներու  
մէջ ալ ամէն ոք իր քմահաճաբքին ձգուած է աւգուծին  
պէս շարժելու: Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միակ  
ոյն է որ կրնոյ Գաղութահայերու շահերուն համապա-  
տասան կերպով կազմուկերպուի, կեզրոնական իշ-  
խանութիւն մըն երկարացնել և կարգի զնել այս ամէնը:  
Անոր մէջ կը կայսարայ Գաղութահայերու փրկութիւնը,  
որքուն որ, մինչև ուր որ կարելի է ընել այդ բանը:

Գիտեմ օրոշ կերպով թէ այսօրինակ ծրագրի մը  
իրականացնամը, շատ շահերու շահերուն պիտի գպչի  
անպայման, չափերու փառասիրութիւնը, նպաստկնուը  
և գոյայի հակեցնէ, ոչնչոցնէ և այս իսկ  
սպասածուով նակասակ արտայայտուազներ, սովինաական  
շրատրուակներով և պատճառատրանութիւններով խո-  
չընդուներ շատ պիտի ըլլան: Բայց արգէն խոկ ծան-  
րօրէն տուժոծ, չսփէն տեսլի տառապած հայ ազգին ի-  
րական, ճշմարիտ շահերը բոլորովի ին անկողմնակալ եւ  
զուտ զայութահայու տեսակետեն նկատի առնելով հարկ  
կը համարիմ համեստաբար ազգին ողջամիտ պետքան  
լուրջ ուշադրութեան և նկատառութեան յանձնել այս  
ծրագիրը, զայժմ մշակուածներուն մասին յիշեցնելով  
Խրիմեան Կաթողիկոսի Պոլիս Պատրիարք եզտ տուն  
Ազգոյն Ասճանադրութեան համար բանձ ու նշանա-  
ւոր խօսքերը. « Մեր Ազգային Ասճանադրութիւնը  
խմբադրուեր է մայրաքաղաքիս մէջ և այն անձանց  
հեղինակութեամբ, որոնք աւելի Եւրոպան կը ճանչնան  
քան հայուսանի աշխարհացոյցը և այսպէս մեր Ասճ-  
անադրութիւնը Եւրոպայի գողափարներուն վրայ  
ձուլուեր է աւելի քան թէ Հայուսանից»: Այս բառե-  
րուն շրջումը կը ներկաւացնէ ճշդիւ, Գաղութահայ  
պործունէութեան ուժմու մաքրիչներուն ճշգրիտ պատ-  
կեր: Առաջ կասկած հայութե սխայ, ապարդիսն եւ-  
քի կը յանդի գործը և բոլորուին նոր Ծրագիր պէտք է:



Հայուն Ընդհանուր  
Անձն Անձն Անձն Անձն  
Հայուն Ընդհանուր  
Անձն Անձն Անձն Անձն

ՀՀ Ազգային գրադարան



NL0417273

12. 083

Գ. Ա. Շ.

Ան Անգլիական Շիլին

Հայոց:

Mr. G. MAMOUR FATIMI

c/o SAHAG - MESROB Press

25, Sharia Tewfik,  
CAIRO-EGYPT.